

ՅԱՄԲԱՌՆԱԼ

Ի ՄԵԽԱՊԱՅԵԱԾ ՊԵՅՈՒԹԻՒՆ ՕՍՄԱՆԵԱՆՑ

ԲԱՐՁՐԱՊԱՏԻՒ ԵՒ ԱԶԱՏ ՏԵԱՐՅՆ

# ՊԱՀՂՈՍԻ ՄԻՀՐԱՆԱՅ ԵՒ ՏԻՐԱՆԱՅ

ԱԽԱԳ ՍԵՊՀՈՅ ՀԱՅՈՅ

տաղ



Յ այգոյն աւետաւոր գընան նըշոյլք ոսկեկարմիք .  
Ոյք յարփենին ի չնորհաց նախ ողջունին նըսեմ յերկիք . —  
Երկնաձեմ գագաթունք աղատապանծ վեհից լերանց  
Ոյց պաղպաղեն դարեւանդք յանդուլ փըրփուրս ամանակաց .

Եռ նոսա յալեացն ի ծոցոյ արեւ

Եկնարկեալ ի ժմիտ ուղղի լուսաթեւ :

Յ տարափք թօնընկէց գան իջանեն օգտից հեղեղ,  
Եզազուն անդք մինչ եւ բոյսք հալին պասուք ծորմամք ըզգեղ . —  
Հարձրածայրեալ յափափայս ամպածածուկ վըսեմ լերանց .  
Ենդըստին՝ յափտենիցըն գըթութեան ի միջնորդաց

Երտակք գետանան , խոխոջեն ալիք ,

Երեան ոսկեփունջ պըճնի եւ ծաղիկ :

Յ ցողոյն մարգըրտայեռ նախ ի վայրէջս անդ հանգի շաղ .  
Յ սիւք կայտուէ նախ զըւարթ յարշալուսոյն դէմք ի ծիծաղ . —  
Եերկնակառոյց ի դիտակ շըքեղ մայրեաց անդ Ետուծոյ ,  
Որ երերուն թըւին լերինք Երանանու կալ հանդիպոյ ,

Եւ գէճ սաղարթուցն ի շարժ հողմավար

Եղանան յըստուերսն աստղունք վառ ի վառ :

Եյսպէս ցանդ նախ ի բարձունս են ոտընկայք ըսքանչելեաց ,  
Ոինչ զերկիք խոնարհագոյն օրէնք հովուեն հասարակաց .  
Հարձունք զանդրանիկ առընդունին խնամոց օճան՝  
Որ մերձագոյնք իսկ յաւէտ ամենաբարձրն են Երնութեան .

Հարձունք՝ ոյք յլուտուած թըրոջին վեհաբուն ,

Եւ յլուտուած ուրեմն հիմունք են նոցուն :

Յորժամ զերդ սիւք խոնարհի Տէր , յորժամ արփի լուսացընցուղ՝  
Ենդ գոգեալ երկրի ծործորս յափտենից արկանել զուղին ,  
Յորժամ յաջ պըսակաղիք յարժանաւոր բաշխ պարգեւից՝  
Նախ ըզբարձամք հանդիպի , նախ պըսակէ զՃակատ վեհից՝

Որ համայն ուրեք են տեսանելի ,

Երաշխաւորել զգութ եւ սէր ելկրի :

Ա ասն որոյ եւ առ ի քեզ ցանդ թեւածիլ աջոյ լին՝  
 Ա ախախնամ դու գըրգիս , ով մեծափառ ձեմ , փառօք հին ,  
 Որ ի նուաստ խոնարհութեան հասարակաց բաղդին հայկայ  
 Ուղղաբերձ ամբառնաս պատըսպարան անուան նորայ ,  
 Յաղտաղտին ալեաց զերդ լեառն երկնածայր  
 Յոյր նըւիրականն հուր վառի ի սայր :  
 Ռզբեւ երկնից առ ի շնորհս լոկ խոնարհի ակնարկութիւն ,  
 Եւ առ մէն մի հայեցուածս իւր ըզբեւ նոր արկաւ շողիւն .  
 Հայաստան քեզ վերակնէ , եւ շիջանուան արծարծի յոյս ,  
 Եւ աստուածեամն այն քեւ բոց ցոլայ պըղտոր յիւր արտասուս ,  
 Ո՞ինչ ընդ ամրակուռ քոյին հովանեաւ  
 Ո՞գգ մի հալածեալ դադարս ընկալաւ :  
 Եթէ քոյդ ոչ ըսպառին , քեզ սպառիցին յերկնից պարզեւք ,  
 Ո՞յն ինչ ըզբեւ արժանիք քան գարնանի խըռնին տերեւք .  
 Ո՞ւանիկ սա բաստ մեծ , նորոգ յերկնուստ եհաս պըսակ .  
 Խակ իցէ քեզ բաւական ի դոյն ճակատ տալ համարձակ . —  
 Եւ զարմացան փառք զի ոչ մի լոկ դէպ՝  
 Ո՞յլ ճակատս երեակ նըշմարէր հանդէպ :  
 “ Դուք , ասէր , ով Ա եհազունք , որ ըզփառաց գըտէք գաղտնիս ”  
 “ Եերեսաց իմ սրանալ բեռամքք ծանու յուս զարժանիս ,  
 “ Կացէք օն , զի փառք իսկ են յաղթել փառաց յերագ թեւոց ”  
 “ Որ յերկնից շարժին ի սիւք զերկնաւորաց պընդեալ զչետոց .  
 “ Ի Զեզ յաւելցի նոր ինձ յաղթանակ  
 “ Ո՞ինչ յանփառունակս հեծէ ժամանակ „ :

Լ ըւարուք , Ա.Զ.Ս.Ք ՀԱ.ՑՈՅ , զողջոն խընդից՝ զոյր բնաւ երբէք  
 Ծիսոնարհն անշըքութիւն ի բարձրութեան Զեր ոչ չափէք .  
 Ողջոյնք ի նսեմացեալ Զեզ ի ծմակաց գան հայրենեաց . . .  
 ( ն , աղէ , մինչ վըսեմ ելս յաստիճանի գործէք փառաց ,  
 Եւ ըզհայրենեանն՝ յարուսնիք յառաջ ,  
 Օ Զերդ տըւեալ նըմին խարիսխ աննահանջ :  
 Օ ի հանդէսք մեծապայծառ եւ վեհ Ո՞նուանքդդ յիշատակաց  
 Ա րձագանգս ընդուստուցին ի կըրկնագէմ ծոցոյ Ո՞ասեաց .  
 Օ արթեան դիւցազունք զորոց ի Զեզ պըճնէք անուանս ,  
 Եւ ի մահուն անյարիր Զեզք խընդացին Ճեմելի կեանս .  
 Եւ տանս հայկազանց սիրտ ի թինդ վազեաց ,  
 Ծիփառուդ եւ զի՞նուն վերառեալ ի հմայս :  
 Ա զէ Վաջք , մինչ յաւիտեանս առ մեզ պարզի , եւ գնամք յառաջ ,  
 Զեր ահեակ ոտն ի ներկայս , եւ զապառնիս կոխէ ձեր աջ .  
 Ուպէս զի ոչ թէ զԶեզ լոկ առաջիկայք ի կէտ ունին ,  
 Ո՞յլ ինքնին եւ հանդերձեալք Զեզ մօտ ի մօտ առընթասցին .  
 Ո՞ինչ Դուք զերկու դարս խառնելով անթաժ՝  
 Երկաքանչիւրոց կանգնեալ կայք ի հրաշ :